



the Parent press

13-րդ Տարեկան
Ծնողական
Համագումար
Ապրիլ 25, 2009
Տեսնել էջ 5

ԼԱՄԴԵ-ի Ծնողներու Շրջաբերական Հատոր 13, Համար. 2 • Չմեռ 2009

«Այո կրնանք ... Դաստիարակել Բոլոր Երեխաները, Անխտիք»

Ծնողական Համագումարը Տեղի պիտի ունենայ Ապրիլի 25-ին»

ԼԱՄԴԵ-ի Ծնողներ. Մի Մտնաք այս Կարևոր թուականը:

13-րդ Տարեկան Ծնողական Համագումարը, տեղի պիտի ունենայ Ծաբաթ Ապրիլ 25, 2009, կ.ա., ժամը 8:00 էն կ.վ. ժամը 4:00:

Այժմէն ծրագրեցէք ներկայ գտնուիլ: Տեսնել Դիմումագիրը էջ 5:

Միօրեայ ծնողական ուսուցումը, ԼԱՄԴԵ-ի պատասխանատուներուն հետ զրոյցները, եւ ուսանողական ներկայացումները, կը յատկանշեն տարրուան մեծագոյն ծնողական համագումարը: Միացէք հազարաւոր ծնողներու եւ համայնքի անդամներու, սորվելու համար նոր ձևեր, օգտակար գործակից մը դառնալու համար ձեր երեխային, ուսման եւ զարգացման մէջ: Մի մտնաք, որ Ծնողական Համագումարը ծրագրուած է ծնողներու կողմէ՝ ծնողներու համար:

Աւելի քան 30 տարբեր աշխատանիստեր տեղի պիտի ունենան, մասնագետներու առաջնորդութեամբ. պիտի մատուցեն ծնողական դաստիարակութիւն, նիւթ ունենալով դասէ-Հրաժարման Կանխարգիւծման (Drop-Out), Անզկերէն Սորվողներու Գործընթաց, College-Bound Dreams, Գոլէճային Երազներ, Գոցել

Կատարելագործման բացը:

Դպրոցի Կրթական Խորհուրդի Անդամներուն Հետ հանդիպում մը դասաւորուած է, ներկայի եւ ապագայի ուսման մասին ձեր հարցումներուն եւ անոնց պատասխաններուն համար: Գիտարուեստական Տեղեկատուութիւն (InfoTech): Տարեկան ԼԱՄԴԵ-ի ուսանողական գիտարուեստական ցուցահանդէր կը պարունակէ համակարգչային նոր հմտութիւններու ցուցադրութիւններ եւ նորագոյն ուսուցողական գիտարուեստ:

Ուսանողական ամբողջ օրեայ Ներկայացումներ պիտի ըլլան : Իրաքանչիւր Տեղական Դպրոցական Շրջան պիտի մատուցէ նախաճաշ, ճաշ, եւ փոխադրամիջոց:

Այժմէն ծրագրեցէք ներկայ գտնուիլ 13-րդ Տարեկան Ծնողական Համագումարին, որ տեղի պիտի ունենայ Ապրիլ 25, 2009-ին:

Նոր Վիճակացոյց Ծնողներու համար

Այսօր, ծնողներէն շատեր Լուսինա Անճելուսի Միացեալ Դպրոցական Շրջանի մէջ ստացած են նոր Վիճակացոյցեր, որոնք յատուկ տեղեկութիւն կուտան իրենց երեխաներուն դպրոցին կատարած աշխատանքին մասին:

630 վիճակացոյց որկուած է Յունուար ամսուան մէջ. գլխաւոր հանգրուան մը, որ ծնողներուն կու տայ, ուսանողներու աշխատանքին մասին թուանշաններ (նահանգի քննութեան նիշեր, ներկայութեան թիւ, ասարտական աշակերտներու թիւ, եւ այլն) եւ այլ յարակից տեղեկութիւն. (Արդէո ք ծնողները գոհ են իրենց ուսանողներուն հանդէպ դպրոցին ցոյց տուած ընթացքէն, գոհացուցիչ կը գտնեն ն դպրոցին վարուելակերպը):

Նոր Դպրոցի Վիճակացոյցի նպատակներէն մին, օգնել է ծնողներուն եւ ուսուցիչներուն, որպէսզի իմաստալից կարծիքի փոխանակութիւններ ունենան իրարու հետ: Վիճակացոյցները ինը տարբեր

լեզուներով հրատարակուած են- Անոնք յստակ պատկերացում կու տան դպրոցի կատարողութեան մասին: Օրինակ, անոնց վրայ արձանագրուած է նաեւ, Անզկերէն Սորվողներու յառաջդիմութիւնը, որ ցոյց կուտայ ուսուցիչներու աշխատանքը այս մարզին մէջ:

«Այս լուրը շատ լաւ է» կըլէ Kathleen Mooney, երեք գաւակներու մայր մը, եւ Դպրոցներէ Ներս, Ընտանիքներու համար Ծնողական եւ Ուսուցչական Ուսումնական Օրագրերու Տնօրէնուհի է: «Ներկայիս ունինք նահանգային չափանիշով քննութեան նիշերէն աւելին: Իրապէս ունինք տեղական ճշգրիտ տեղեկութիւն, որ կրնայ օգնել մեզի, աւելի լաւ որոշումներ առնելու մեր երեխաներուն մասին եւ բարելաւելու մեր դպրոցները: »

Կարգ մը դպրոցներ սկսան ժողովներ գումարել, ծնողներուն բացատրելու համար վիճակացոյցները: Դպրոցի Վիճակացոյցներու կայքէջը (website)

Հաճեցիք Տեսնել **ՎԻՃԱԿԱՅՈՑՈՅԸ** էջ 2-ի վրայ:

Պատգամ

Ramon C. Cortines-ի Պատգամը
Դպրոցներու Վերատեսուչ



Այս անորոշ Լուսինա Անճելուսի, ուզեմ որ բոլորը իմանաք, թէ ԼԱՄԴԵ-ի առաքելութիւնը յստակ է: Մենք մեր ուսանողներուն կ'ուսուցանենք, որ անոնք դառնան լաւ


ընթերցողներ, տրամաբանողներ եւ ճառախօսներ. իրենց դասարանի մակարդակին: 100-օրուայ Աշխատանքի Օրագիրը որ թողարկեցինք անցեալ ամիս, կ'ընդգծէ անմիջական կարեւորութիւն ներկայացնող այն հինգ մարզերը, ուր միասնաբար կը գործենք, բարելաւելու համար մեր Դպրոցական Շրջանը.

1. Միշտ Կատարելագործել բարձրորակ դասաւորութիւն եւ ուսում ջանքեր բոլոր ուսանողներուն:
2. Բարեկարգել Դպրոցական Շրջանը :
3. Պատրաստել ապահով, արդիական եւ կարգին դպրոցներ:
4. Հաշուետուութիւն:
5. Ցատակութիւն եւ ներդրում

Մեր ցանկութիւնն է աշխատիլ մեր բոլոր ծնողներուն եւ համայնքի գործակիցներուն հետ, բարելաւելու համար մեր բոլոր ուսանողներուն կրթական փորձառութիւնը: Մեր գաւակները պիտի մտնեն այնպիսի աշխարհի մը մէջ, որ պէտք պիտի ունենան շատ բարձրորակ հմտութիւններու կարենալ յաջողելու համար գիտարուեստականօրէն-յառաջացեալ տնտեսագիտութեան եւ աշխատանքային մարզի մէջ: Կաշխատիք օգնել իւրաքանչիւր աշակերտի, որպէսզի կարենայ դիմագրաւել այս առօրեայ դժուարութիւնները :

Միասնաբար պիտի յաջողինք:
Շնորհակալութիւն,
Ramon C. Cortines
ԼԱՄԴԵ-ի Դպրոցներու Վերատեսուչ





LAUSD BOARD MEMBERS

President
Mónica García

Marlene Canter
Yolie Aguilar Flores
Tamar Galatzan
Julie Korenstein
Marguerite LaMotte
Richard Vladovic

ADMINISTRATIVE STAFF

General Superintendent
Ramon C. Cortines

Assistant Superintendent
Specially Funded Programs/Parent
Community Services
Rita Caldera

Administrator
Parent Community Services Branch
Christopher Downing

Parent Community
Involvement Specialist
Alvaro Alvarengo

Editor, Parent Press
Harry Gerst

Parent Community Services Branch
Senior Facilitators
Martha Cardenas
Stella Contreras
Lisa Porter

Parent Community Facilitator
Antonia Chavez

Chair: Parent Collaborative
Mary Johnson

Chair: District Advisory Council
Roberto Fonseca

Chair: District English Learner
Advisory Committee
Ruth Bautista

All inquiries should be sent to:
Parent Community Services Branch
701 W. Cesar E. Chavez Avenue
Los Angeles, CA 90012
(213) 217-5272
Fax: (213) 626-4644
<http://sfpc.lausd.k12.ca.us/pcsb>

Translated by
LAUSD Translations Unit

Photography
Ed Krieger, Nina Zacuto

Պատգամ

Rita Caldera, Փոխ Վերատեսուչ, Ֆատկապեա Ֆինանսատրուած Ծրագիրներ /Ծնողական Համայնքային Ծառայութիւններ
Chris Downing, Ղեկավար, Ծնողական Համայնքային Ծառայութիւններ



Այս դժուարին տնտեսական ժամանակներուն, աւելի կարեւոր է

ծնողներու մասնակցութիւնը երբ մենք նպատակակետ ունինք բարելաւելու ուսանողներու կատարելագործումը եւ գորացնելու մեր դպրոցները: Նահանգը արդէն իսկ 3.2 պիլիոն տոլար գեղջած է Քալիֆորնիոյ դպրոցներէն, եւ վախ կայ որ աւելի գեղջէ յաջորդ 18 ամիսներուն: Մեր երեխաները տունէն ներս պէտք ունին ծնողներու քաջալերանքին եւ օգնութեան իրենց դպրոցական աշխատանքին մէջ, տրամադրելով հանդարտ վայր մը տնային պարտականութեան, ընտանեկան ընթերցանութեան, եւ ծրագրումներուն համար: Ծնողներուն յօժարակամ ծառայութիւնը կ'օգնէ ուսուցիչներուն եւ անձնակազմին որ շարունակեն բերել իրենց ծառայութիւնը, նաեւ յիշեցնելու մեր երեխաներուն, թէ մենք կը հաւատանք թէ իրենց ուսումը շատ կարեւոր է: Ծնողները, նաեւ կրնան ունենալ քաղաքացիական ազդեցութիւն: Քալիֆորնիան

արդէն իսկ կը դասուի 37-րդ շարքին, Ամերիկայի կրթական կեանքին մէջ. գրեթէ հասած ենք յատակին: Աւելի գեղջելով՝ նահանգը կը դառնայ վերջինը: Հանրային կարծիքը պէտք է արձագանքէ այս մասին: Որովհետեւ ծնողներու մասնակցութիւնը անկիւնադարձային նշանակութիւն ունի՝ կը հրաւիրենք իւրաքանչիւրը, որ անպայման մասնակցիք Ծնողական համագումարին, որ տեղի պիտի ունենայ Ապրիլի 25-ին: Այս տարեկան ձեռնարկը ծնողներուն համար սորվելու պատենութիւններով հարուստ օր մըն է: Անցեալ տարի, մօտ 5000 հոգի ներկայ գտնուեցան. կատարուեցան հրաշալի սեմինարներ. պատկարելի գեկուցողներ մասնակցեցան, եւ ծնողները պատենութիւն ունեցան ծանօթանալու ուրիշ ծնողներու, որոնք եկած էին Դպրոցական Շրջանի բոլոր կողմերէն: Եկէք այս տարի պատրաստենք աւելի միասնական յայտարարութիւն մը, ինչ որ ալ ըլլայ օրէնսգէտներու կրթութեան մասին որոշումը: ԼԱՄԴԵ-ի ծնողները գիտեն որ անկիւն մեր խոստումն է մեր երեխաներուն՝ ամօնց ապագային կապակցութեամբ:

ՎԻՃԱԿԱՅՈՅՑԸ, էջ 1 – Էն:

ունեցաւ աւելի քան 20.000 հասցէ, առաջին ամսուան մէջ: Եւ աշխատանքը սկսաւ, յաջորդ տարուայ վիճակագրոյցը պատրաստելու համար: «Ծնողներէն, ուսանողներէն, եւ անձնակազմէն պիտի պահանջուի, որ ներդրում կատարեն գարնան մէջ.» կըսէ Samuel Gilstrap, վիճակագրոյցը պատրաստող խումբէն անդամ մը: «Նոր հարցադրումներէն մին պիտի ըլլայ հետեւեալը, թէ ի նչպէս իւրաքանչիւր

դպրոց կրնայ աւելի լաւ հասկցուի իր ծնողներուն հետ: Նոր կայքէջերու մասին յաւելեալ տեղեկութիւն կրնաք ստանալ ձեր դպրոցի տնօրէնէն եւ www.lausd.net/reportcard կայքէջի վրայ: Նաեւ կազմուած գիրքեր կան, որոնք կը պարունակեն վիճակագրոյցը եւ տրամադրելի են իւրաքանչիւր դպրոցի մէջ:



Dr. Judy Elliott, Գլխաւոր Ակադեմական Պատասխանատու, գեկուցեց ծնողական եւ համայնքային պատասխանատուներուն մասին Դպրոցի Վիճակագրոյցի նպատակակէտին եւ գործածութեան մասին:

ԼԱՄԴՇ-էն Ներս Գործունէայ Ծնողները կը Հրաւիրեն Ձեզ Միանալու Իրենց

Ծնողները կրնան բազմաթիւ կերպերով մասնակցիլ իրենց երեխաներուն կրթութեան: Անոնք կրնան տան մէջ ստեղծել սորվելու կանոնաւոր ժամ, որպէսզի կրտսեր երեխաները եւ անոնց ծնողները կարենան միասին կարգալ, կամ անէլի մեծ երեխաները կարենան տնային պարտականութիւնը կատարել եւ քննարկել իրենց ծնողներուն հետ միասնաբար, հանդարտ տեղ մը, որ վերապահուած է այս կարեւոր աշխատանքին համար: Ծնողներ, նաեւ կրնան յօժարակամ ծառայել իրենց տեղական դպրոցներուն, ներկայ գտնուիլ ծնողական աշխատանիստներուն իրենց ծնողական կեդրոններուն մէջ եւ ստեղծել հաղորդակցութեան միջոց մը ուսուցիչներուն եւ իրենց միջեւ:

Այստեղ ներկայացուած ծնողները կրնեն այս բոլորը: Նաեւ կանաւոր կերպով, անոնք կանոնաւորապէս կը գործեն Ծնողական

Համագործակցութեան հետ (Parent Collaborative), որ դպրոցական շրջանի կազմակերպութիւն մըն է, որ կը քաջալերէ ուսանողական ուսումնական կատարելագործումը՝ զօրացնելով տեղական դպրոցները եւ համայնքները, մարզելով, սորվեցնելով, եւ զօրավիզ կանգնելով ծնողներուն, որպէսզի անոնք, դառնան գործակիցներ իրենց երեխաներուն կրթութեան մէջ:

«Կանաւոր աշխատանքով երեխաներուն եւ բոլոր աշակերտներուն ուսումնական կատարելագործումը բարելաւելը՝ կարեւորագոյն գործն է, որ կրնամ ընել, կրտ Ruth Bautista, Հաղորդակցական Ենթայանձնախումբի Ատենապետուհին: Ծնողական Համագործակցութիւնը, որ բաց է բոլոր ԼԱՄԴՇ-ի ծնողներուն եւ խնամակալներուն առջեւ, կը մէկտեղուի իւրաքանչիւր ամսուան առաջին Չորեքշաբթին, կ.վ ժամը 4:15-ին, հանդիսարանին մէջ, որ կը գտնուի 701 Cesar E. Chavez Avenue-ի վրայ: Իւրաքանչիւր հասարոյթ առիթ կ'ընծայէ դպրոցական շրջանի ղեկավարներուն

հետ քննելու դպրոցական շրջանի կարեւոր հարցերը, իրազէկ դառնալու ծնողական նոր նախաձեռնութիւններու մասին, եւ ԼԱՄԴՇ-ի ցանցակապի միջոցաւ կապի մէջ մտնելու ծնողներու հետ: Բոլորդ հրաւիրուած էք:

Համագործակցութեան Ենթայանձնախումբերը կը շօշափեն յատուկ նիւթեր, ինչպէս. Երեխայի Չարաշահութեան Կանխարգիլում, Պիտաճէ, կամ Ծնողական Համագումար: Այս խմբաւորումները, նաեւ, կը հասարոյին ամիսը մէկ, քննելու համար ծրագիրներ, որոնք կը հիմնաւորեն ծնողական մասնակցութիւնը տեղական դպրոցներու մէջ: Ամբողջական ցանկի համար այցելել հետեւեալ կայքէջը www.lausd.net եւ սեղմել Ընտանիքներու կոճակը:

Այս յանձնառու ծնողները կը խնդրեն բոլոր ծնողներէն, որ միշտ իրենց կարելին ընեն իրենց մասնակցութիւնը բերելու ամէն պարագաներուն. Դպրոցական Շրջանէն ներս, Տեղական Դպրոցական Շրջանի մէջ, ձեր Տեղական Դպրոցը, եւ ձեր տան մէջ: Օգտուողները պիտի ըլլան ձեր երեխաները :



Հաղորդակցական Ենթա-Վարչութիւն:



Երեխայի Չարաշահութեան Կանխարգիլում/Ծնողական Ցանցակապային Վարչութիւն



Տնտեսական Ենթա-Վարչութիւն



2008 Ծնողական Համագործակցութեան Գործադիր Խորհուրդ:

Ծնողները Իրաւունքն ունին Իմանալու

Ծնողները եւ հանրութիւնը իրաւունքն ունին իմանալու որեւէ համաձայնութեան պայմանագրի մանրամասնութիւնները աշխատատեղերու միութիւններու եւ Լոս Անճելոսի Միացեալ Դպրոցական Շրջանի միջեւ, համաձայն վերջին հաղորդագրութեան, որ դրկուած էր դպրոցական շրջանի բոլոր դպրոցներուն եւ վարիչներուն: Այս է որէնքը: Քալիֆորնիոյ Գաղափարական Օրինաթիւ 3540-ը կը պահանջէ, որ տեղեկութիւնը հանրութեան մատչելի ըլլայ հանրութեան եւ ծնողներուն համար:

Համաձայնութեան սեղանի վրայ դրուած փոխանակուած առաջարկութիւնները պետք է ներկայացուին Դպրոցական խորհուրդի հանրային ժողովին: Դպրոցական Շրջանը, նոյնպէս պետք է ժողով գումարէ, որպէսզի ծնողներն ու համայնքի անդամները իրենց նկատողութիւնները կատարեն համաձայնութիւններուն մասին: Բաց աստի, հանրութեան անդամներէն որեւէ մէկը կրնայ խօսիլ համաձայնութեան պայմանագրի մասին, յաջորդող Դպրոցական խորհուրդի ժողովներուն նոյնպէս: Ծնողները կրնան խնդրել, որ իրենց դպրոցի տնօրէնները ճիշդ ժամանակին զիրենք տեղեկ պահեն դպրոցի համայնքին հետ գործաւորներու ունեցած համաձայնական պայմանագրի մասին:

Չրի Ընտանեկան Զուարճանք

11-րդ Տարեկան
Cesar E. Chavez Օրուայ
Տօնակատարութիւն

Այս տօնակատարութիւնը համայնքի ամենէն մեծ հանդիսութիւնն է, որ նուիրուած է Chavez-ի մարդասիրական ծառայութեան: Հանդիսութիւնը կը ներկայանայ քայլարշաւ, համայնքային կրթութիւն եւ ընտանեկան հաւաքական պատասխանատուութեան գիտակցութիւն, կարենալ ծառայելու համար համայնքին:

Ո՞ւր.	El Pueblo Պատմական Յուշարձան 125 Paseo de la Plaza, Los Angeles
Ե՞րբ.	Շաբաթ, Ապրիլ 4, 2009-ին Կ.ա. ժամը 10 էն- կ.վ. ժամը 3:00 -ը
Հեռաձայնել.	323-264-2700 xt 203 www.ufwfoundation.org/events/walk.html
Մուտքը	Զրի

Նուազեցնելու Համար Երեխայի Սեռային Զարաշահութիւնը (Abuse)



Դպրոցական Շրջանի ծնողները կը դառնան մարզիչներու մարզիչներ, երեխայի չարաշահումը կանխարգիլող գիտիչները իրենց տեղական դպրոցներուն փողանձերով:

Ատր ֎երնագիրն է «Մութն դէպի Լոյս» (Darkness to Light): Ազգային գեղնի վրայ ծանօթ այս ծրագիրը նախագծուած է սորվեցնելու համար ծնողներուն ինչպէս պաշտպանել իրենց երեխաները եւ նուազեցնել երեխայի սեռային չարաշահումը: Վտանքը ակնյայտ է: Ազգային վիճակագրութիւնը ցոյց կու տայ, թէ չորս աղջիկներէն մէկը եւ վեց տղաներէն մէկը գոհերը պիտի դառնան մինչեւ որ 18 տարեկան ըլլան: Զարաշահողները ընդհանրապէս ընտանիքի անդամներ կամ բարեկամներ կը լինեն: Դպրոցական Շրջանի պատասխանատուները պահանջեցին, որ ծնողները համապարփակ վարժութիւն ունենան, եւ «Մութն դէպի Լոյս» աշխատանիստերը սկսան:

«Ասիկա ծնողները կը շահագործէ, եւ ոչ՝ ուսուցիչները կամ տեսչները» կը բացատրէ համակարգող Lori Vollandt. «Մենք կը սորվեցնենք ծնողներուն որպէսզի անոնք մասնակցին այս ծրագրին, իրենց տեղական դպրոցն ներս:» Անոնք կը սորվին, թէ ի՞նչ պետք է ընեն նուազեցնելու համար երեխայի սեռային չարաշահումը, միշտ ուշադիր ըլլալով, թէ ո՞ր

եւ որո՞՞ հետ կերթայ երեխան: «Ընտանիքին բարեկամը որ կամատր կերպով կուզէ իր տան մէջ օգնել ձեր երեխայի տնային պարտականութիւններուն, բարեկամ եկեղեցական մը որ կը հրաւիրէ ձեր երեխան եկեղեցի, ազգական մը, որ իրապէս երեխաներու հետ կը սիրէ ըլլալ, ահաւասիկ ասոնք են նշանները, երբ սկսիք փնտրել», կը բացատրէ Ms. Vollandt. «Այս ծրագիրը բուժիչ յատկութիւն չունի. Ծնողներ չեն խօսիր իրենց փորձառութիւններուն մասին: Ան կը սորվեցնէ խիստ ուշադիր ըլլալ, ոչ խելացնոր, բայց ուշադիր:»

«Մութն դէպի Լոյս»ը (Darkness to Light) հանրակրթական մէկ մասն է երեխայի չարաշահման կանխարգիլման մէջ: «Ծնողները պետք է գիտնան թէ ինչպէ՞ս պիտի խօսին մէկուն կամ միւսին հետ եւ յատկապէս իրենց երեխաներուն եւ ընտանիքի անդամներուն հետ» կ'աւելցնէ Ms. Vollandt. Ան կը թէ թէ ԼԱՄԴԵ-ը կը յուսայ պատրաստել իր սեփական մասնագետները, Օնոլակայն կեդրոններու, PTA աշխատանիստերու, եւ դպրոցն ներս տեղի ունեցող ժողովներու միջոցաւ:

«Մութն դէպի Լոյս»ի(Darkness to Light) վարժութիւնը ձեր դպրոցը բերելու մասին տեղեկութիւններու համար, հաճեցէք հեռաձայնել Lori Vollandt – ին հետեւեալ թիւով. 818-398-6946:

Sherman Oaks-ի 9-րդ Տարեկան Գարնանային Տօնակատարութիւն.

Sherman Oaks գաղութը, կը կազմակերպէ ամբողջօրեայ խրախճանքի ծրագիր մը, բոլոր ընտանիքի անդամներուն համար: Վաճառողներ, պիտի ցուցարեն իրենց ձեռային աշխատանքները, երկու բեմերու վրայ կենդանի կատարողութիւն, միջազգային ուսեստեղէններու տաղավարներ, հեծախաղեր, խաղեր եւ ընտանի կենդանիներու հանրապարտէզ:

Ո՞ւր.	Ventura Blvd – ի եւ Van Nuys Blvd.-ի միջեւ եւ Kester – Sherman Oaks
Ե՞րբ.	Կիրակի, Ապրիլ 19, 2009
Հեռաձայնել.	818-771-5667 հեռախօսահամարին: www.villageatshermanoaks.com
Մուտքը	Զրի

Ծնողներու Ուշադրութիւն

13-րդ Տարեկան Ծնողական Համագումարը տեղի պիտի ունենայ

Կիրակի Ապրիլ 25, 2009-ին
կ.ա. ժամը 8:00 -էն կ.վ. ժամը 4:00-ը:

Los Angeles Convention Center
1201 South Flower Street
Los Angeles, CA 90015

«Այո կրնանք ... Բոլոր Երեխաներուն Անաչառօրէն Դաստիարակել»

- Այս համագումարը բաց է բոլոր ԼԱՄԴԵ-ի ուսանողներու ծնողներուն եւ խնամակալներուն համար:
 - Փոխադրութիւնը պիտի ապահովուի իւրաքանչիւր Տեղական Դպրոցական Շրջանի կողմէ:
 - Համագումարին մասնակցութիւնը անվճար է:
 - Թարգմանութիւն պիտի մատուցուի:

Մասնագէտներ պիտի զեկուցեն Ծնողներուն կրթական նիւթերու մասին, ներառեալ՝

- Ինքնարժեքներու եւ Երեխայի Զարգացման • Յատուկ կրթութեան • Սննդառութեան եւ բարեկեցութեան մասին
- Դպրոցի Անվտանգութեան • Ծնողական Ղեկավարման • Կանխահաս Մանկական Կրթութեան մասին:

Դէմ առ դէմ զրոյց՝ Դպրոցի Խորհուրդի Անդամներուն հետ:

Ձեր հարցումներուն պատասխանները ներկայի եւ ապագայի ուսման մասին:

- Գիտարուեստի Տեղեկատուական ԼԱՄԴԵ-ի տարեկան ցուցադրութիւնը՝ բաց պիտի մնայ բոլոր Ծնողական Համագումարի մասնակիցներուն առջեւ, պիտի մատուցէ ուսանողական ցուցադրութիւններ համակարգչային հմտութիւններու եւ նորագոյն ուսուցողական գիտարուեստի մասին:

Արձանագրութեան Համար

Ամբողջացուցէք վարի կտրոնը եւ պահարանի մէջ դնելով փոստով արագեցէք հետեւեալ հասցէին.

Parent Community Services Branch
Parent Summit Registration
701 W. Cesar E. Chavez Avenue, Suite 101
Los Angeles, CA 90012

Ամբողջացուցէք վարի կտրոնը եւ յանձնեցէք ձեր երեխայի դպրոցի գլխաւոր գրասենեակը:

Հեռատալիպով (Fax) այս ամբողջ էջը դրկեցէք PCSB-ին, հետեւեալ 213-626-4644-թիւին:

LOS ANGELES UNIFIED SCHOOL DISTRICT

13th Annual Parent Summit

Los Angeles Convention Center April 25 2009

Հաճեցէք ստուգել

Ես ծնող մըն եմ կամ խնամակալ մը ԼԱՄԴԵ-ի ուսանողի:

Արդեօք քանի՞ չափահասներ պիտի մասնակցին:

Արձանագրութիւն

NAME LAST		FIRST
ADDRESS		
CITY		ZIP
TELEPHONE		
E-MAIL		
FAX		

Ծնողական Մասնակցութեան վրայ Կեդրոնացում



Կը կոչուի 9-GAP: Որ կը նշանակէ Իններորդ Դասարանի Ակադեմական Ծնողական Դպրոց, ծնողական կրթութեան նոր ծրագիր մը Monroe High School-ի մէջ: «Ինչու՞ դուքս են եկող խումբի մը վճարենք երբ կրնանք պարտաստել ծրագիր մը, որ հիմնուած ըլլայ մեր ծնողներուն նախափորձիւններուն վրայ.» կը բացատրէ Monro-ի տնօրէն Jose Ayala: «Ուստի, կազմեցինք մեր սեփական ծնողական ուսումնական ծրագիրը, եւ լաւ ընթացքի մէջ է:»

9-GAP-ի Monro-ի ծրագիրը սկսաւ ծնողներու, ուսուցիչներու եւ տեսուչներու կողմէ կատարուած գնահատութեամբ մը: Ուսումնասիրութիւնը ցոյց տուաւ թէ իններորդ կարգի ուսանողներու ծնողները ամենէն շատ պէտք ունին դասընթացքներու: «Իբրեւ high school-ի նորեկներ, ուսանողներն ու իրենց ծնողները պէտք է կապուած զգան դպրոցին եւ ընթացքին թէ որքան կարեւոր է ծնողներու գործակցութիւնը ուսման մէջ.» կ'ըսէ Leticia Barba, Monroe Youth Policy Institute-ի Համակարգողը: Խորհրդատուներ, ուսուցիչներ եւ տեսուչներ աշխատանքի լծուեցան ծնողներուն բացատրելու համար ակադեմական ծրագիրներու, ընկերային ծառայութիւններու եւ գոլէճի խորհրդատուութեան մասին, թէ ինչպէ՞ս արձանագրուիլ դասարանները եւ տեսնուիլ ուսուցիչներու հետ եւ տակաւին շատ աւելին:

Ծրագրին սկսիլը բաւական աշխատանքի կը կարօտի: «Ms. Barba 9-րդ դասարան կանչած Monroe-ի ծնողներու հաշիւը կորսնցուց արդէն: «Փոստով թերթիկներ դրկուեցան»: Տեղեկատուական ժողովներ գումարուեցան: Եւ հեռաձայնեցինք.» ըսաւ ան:

«Մեր ակնկալածէն աւելի լաւ արդիւնք տուաւ.» Նախնական ծնողական աշխատանքատեքը մաս կազմեցին մօտ 30 ծնողներ: Աւելի քան 200 Monroe-ի ծնողներ հետեւեցան անցեալ Աշնան 9-GAP-ի դասընթացքներուն: «Մեր ծնողները այնպէս կը մտածեն թէ այս իրենց դպրոցն է: Անոնք իրենց զիրենք հանգիստ կը զգան եւ աւելի լաւ պատրաստուած.» ակնցուց Mr. Ayala: Այդ է Monroe – ի գործընկերութիւնը:

Stephen White Միջնակարգ Դպրոցը ամական պատուոյ ցանկի կանցնէ զանազան աշխատանքներու խումբեր: Այս ժրջան աշխատողները կը մէկտեղուին դպրոցավայրի վրայ գտնուող Ծնողական Կեդրոնի Սենեակ թիւ 22-ի մէջ: Անոնք որոնք պատուոյ յիշատակութեան արժանացած են երկուսանակ այն ծնողներն են, որոնք կամաւոր կերպով կանոնաւորապէս կը գործեն դպրոցէն ներս: «Ասպետական Լուրերը, դպրոցի շրջաբերական կայքէջը, կը հրապարակեն անունները այն ծնողներուն, որոնք մեր ուսանողներուն վրայ եւ դպրոցէն ներս մեծ ազդեցութիւն ունեցան, իրենց ժամանակը եւ տաղանդը տրամադրելով.» կ'ըսէ Maggie Houston, Ծնողական Կեդրոնի Տնօրէնը: «Մեր բոլոր ծնողները կրնան տեսնել իրենց մեջէն այն բոլոր ծնողները, որ տարբերութիւն կընեն այստեղ:»

Դպրոցի շրջաբերականը նաեւ կը հաղորդէ ծնողներու ժողովներու, հանդիպումներու եւ աշխատանքներու մասին տեղեկութիւններ: White Middle Միջնակարգ Դպրոցը կը բացալերէ ծնողները որ հետեւին ուսման, նաեւ միջին հաշուով մէկ ամսուան մէջ կը մատուցէ ուրբ զանազան տեսակի առիթներ: Այդ աշխատանքատեքին մէջ կ'օգնէ ծնողներու վերստին իշխանութիւն ունենալու գաւակներուն վրայ, կարենալ բարելաւելու համար ծնող-պատանի փոխարարբերութիւնները մինչեւ գալիք Title I Համագումարները», կը շարունակէ Ms. Houston: «Միշտ օգտակար բան մը կ'այ ծնողներուն համար: Իրագլէ ծնողները լաւ դպրոցները կը վերածեն նշանաւոր դպրոցներու:»



Թիւ 3 Տեղական Դպրոցական Շրջանէն Հարիւրաւոր ծնողներ երեկոյ մը Նոյնքեր ամսուան մէջ ներկայ գտնուեցան Town Hall-ի Հաւաքի մը, Webster Middle Միջնակարգ Դպրոցին մէջ: Այս հաւաքը, իր տեսակին մէջ առաջին էր LD#3-ի, որ առիթ ընծայեց ծնողներուն իմանալու թէ ինչպէ՞ս կազմակերպուած է իրենց տեղական դպրոցական շրջանը եւ պատեհութիւն ստեղծեց ընտանիքներուն դպրոցական շրջանի պատասխանատուներուն հարցումներ ուղղելու: Նաեւ, այլազան բաժանմունքներ սեղաններ բացին



San Fernando Valley-ի Հովիտի հիւսիսային շրջանին մէջ ծագած անզուսպ, կատաղի հրդեհ մը պատճառ դարձաւ որ փակ մնայն տեղական ճեպուղիներու- freeways- կարգ մը մասերը: Բայց անիկա արգելք չէրաւ Տեղական Շրջան #1-ի մօտ 800 ծնողներու ներկայութեամբ տարեկան Ծնողական Համագումարին, որ տեղի ունեցաւ Նոյնքերին: «Այս մէկը լաւ առիթ մը հանդիսացաւ տեղւոյն վրայ կացութեան մասին ունենալու տեղեկութիւններ, որոնք կարեւոր էին մեզի համար.» կը բացատրէ Randi Theodosopoulos, երեք տարբեր դպրոցներու մէջ չորս գաւակներու տեր մայր մը: Ան կը ծառայէ իբրեւ Ատենապետուհի Տեղական Դպրոցական Շրջան #1-ի (LD #1) Ծնողական Համայնքի խորհրդատու Վարչութեան մէջ (Parent Community Advisory Council): Զեկուցարէր Dr. Mary Bacon անդրադարձաւ, թէ ի՞նչպէս մշակոյթ կազմէ երեխաներուն եւ ծնողներուն վրայ: Ան ըսաւ ներկայ հանդիսատեսներուն. «Ռուք կրնաք դպրոցը ըլլալ միշտ, բայց դուք պարտաւոր էք միշտ օգնելու ձեր երեխաներուն կրթութեան:» Կրթական Խորհուրդի անդամներ Tamar Galatzan եւ Julie Korenstein ներկայ էղան Համագումարին: «Մենք առիթ ունեցանք խօսելու անոնց հետ առանձին առանձին, այն, որ ծնողները սովորաբար չունին» ըսաւ Ms. Theodosopoulos:

Ծնողներուն եւ մասնագէտներուն , որ դէմ դիմաց նստելով աւելի ժամանակ ունենան իրարու հետ խօսելու յատուկ կրթութեան, ծառայութիւններու, Անգլերէն Սորվողներու, եւ magnet դպրոցներու մասին: «Կուզէիք տեղական ձեռնարկ մունենալ, որպէսզի դպրոցի թաղի բնակիչներու ծնողները իրենց հարցումներուն պատասխանները այդ դպրոցէն ստանան.» ըսաւ Bill Ring, LD#3-ի ծնող մը եւ ծնողական ղեկավար մը: «Town Hall»-ը բաւարարեց այդ նպատակը: Կը յուսանք ունենալ ուրիշ մը շուտով:»